

Աղասյա Լուսիկն Ասգերիչեան եւ Աղասյա  
Նիկոլ Ֆիրախի իպաշֆալովցիք, ետուն զմի ուսկի:

Աղաջայ խաչիկն Գլուխունիան կեռլացի ետ  
զմի ոսկի:

Աղաջայ Ամիրան ինկանուեան իպաշֆա-  
լովցի ետ զերկու ոսկիս :

Աղաւայ Նիկոլն Շիմիլօվցին ետ զերկու  
ոսկիս :

Տոնիկ կուրեղի Տօնձաիի ետ զմի ռակիւ

Այս արձանագրական ընդարձակ իմաստակարանն համառատելով՝ կիմանանք, նախ թէ գործոցի գաղղթականութիւնն սկսած է արգելն 1654ին: Երբորդ՝ կը գ անենք Հոռ եկեղեցւոց շնորհեան լրտաւոր ու լիմացիկ ոճավ գրուած մէկն ու պարզ պատճենաւութիւնը: Երրորդ ժողովը վըրդապատճեաւ աւ եկեղեցաւոց մանացն մինչեւ 1828 իրարու յաջըրդութիւնը: Եւ վիրջապես չըրդորդ: Թէ Կերպացոց 13 ու Եկեղեցաւու պղունցւոց 3 ու կիմ գորս առնելով՝ շարունակվի ժողովուրդն իր եկեղեցւոց շնորհեանը համար:

քիւ ժամանակի մէջ քովէ քով բերած է 503 կտոր կայսերական ոսկի եւ 5457 չունդ արական փիրին. ու զորս տարւան միջըն մէջ (1730—1733), բարձր աշշարակը գտար առնելվ (որ եղքէն 1737ին կանգնուեցաւ) գեղցիկ եկեղեցւոյն շնութիւնն ըլքնցացած է: — Անպէս արձանագրութենէն կը տեսնենք՝ ամէնէն առատաձեռն պարգև ատատօնները եղան Ամենաուշը Երբարձրութեան հեղայրութիւնն (որ տուաւ 2676 չունդ արական փիրին). Ա. Աստուածածնի Վերափոխման ընկերութիւնը (տուաւ 1500 փիրին) եւ Ա. Ստեփանոսի ընկեռութիւնը (որ տուաւ 1274 փիրին):

Ակըը յէշեցիկ հին սովորաթիւն մը:  
Արիշ հինաւութիւն ոտվորաթիւն մըն ալ կայ այն  
ազգային եկեղեցւոյն վերաբերեալ: Եւ է յա-  
ջորգը: Փոմորիալից ոգ եղած ժամանակ ժամ-  
կոն աշտարակի կ'ելլէ ու զանգակը կը հնչե-  
ցնէ, որպէս զի ամսիքը ցրուին եւ կայծակը  
աներուն եւ ցրենի դաշտերուն վասէչացընէ:  
Այս ծառայութեանը Համար վարձք մը ընդու-  
նիր ժամկող ոչ եկեղեցին եւ ոչ ալ հաւա-  
տացեալներն: Ասկայն երկրատեարք ու գեղացիք  
տարեկան հօննեքը քարտաց ատան, — որովհե-  
տեղ պէտք է որ ազգային եկեղեցւոյն պարապին  
քրիզն անցնին, — երբ ապյուղ ցրենին կ'ը-  
սեն, Համար է որ ցրենին մեծակակ որպա մը վար նե-  
տեն ժամկողին Համար: Այս որաներու կամառո-  
տութեն ժամկոն առ նուազն 10—12 հեկտո-  
մետր ցրեն կը քաղէ:

Ծիշատակաց արժանիք է եկեղեցը յն երամիթի արջով, որ ողողվագապետութեան մէջ կը անչու, ու անդէն շարժել է զիրաստ։ Ամամար սրբինն ներփակ կողման ամրացուած է պատասկերով շատ մէն ու ճանար երկանաքարի մը վրայ, որ դրսէն ամենեւնին շի աւելուուիք։ Արկղնն կղպահն, ասց անկէ որ արտաքյ կարգի ամռու է ու վարպետութեամբ շնորհած, ամենէն նոր ատենները նարուած (Wertheim) կղպահներուն պէս ժաւեւոր բանալի մ'ունի։ Այս բանալին կրկին արձեննելով՝ արկղնն ատառերկու երկամիթ մէծ ինքերը կը շարժին ու ճանի կափարիչը կը բարուիք։ Արկղը՝ թէսէկտ առ նուազն 150 ատրւան կիւնք է որ ըլլայ, այսու ամենալին իմէնէն նոր ատեննեած կրկին պապհով կը գերանանցէ։ Անոր է Եւ նորահնար ապահովութեան ան է փայն, որ սրբինն ատառերկութիւնն ան է փայն, որ սիրկա Հորիցնական ու զղութեամբ կը բացուի, ուր որ նոր յօրինուածները՝ ուղղահայեաց կը ացածին։

Արշավի օգտակար բան կը լլար թէ որ մէկն  
լըսուրձով երկայն ժամանակ ու տունասիրէր:  
Նշանակցից Հօն այնպիսի նոր լաներ պիտի  
տնէրք, որովք Դրանիստրանից Հայոց եւ անոնց  
առաջիկանութեան վկայ տեսեցած աղեկիու  
թիւննին շատ աւելի պիտի լուսարուեին ու  
լուսարեալ ինէն:

ՑՂՎՀ. ԱՆԵՑԻ

## ԵԶՈՒՄԱՆԱԿԱՆ

ԱՐԴԻ ԼԵԶՈՒԱԳԻՑՈՒԹԻՒՆԸ  
(Հայութականին)

9

Զենախօսական դատերու փոփոխակի աղերսը:

Բայրը մեղսներու մէկ ժագում՝ ունենալու  
անկարգիւն թիւնք հաստատելու համար, բազմա-  
թափառ է (շատ նախապես ենք դիմումներ) (մաս-  
նակերը կը հիմնեն իրենց գրութիւնը մեղսուաց-  
եւախօսական զանազան ամեւեամ վրայ, որ “էական  
մէկարագիւն է, եւ իրաբանական լիքու այնպիսի առ-  
անկարու ձեւերը կը ներկայացնէն, որ մէկ մեղսէ  
լու լիքուի անբանական է կ'ըսնեն”:

Այսպէս օք. ազ. Պատա կը կարծէ թէ առնելիքուր, Տէրբայական ու ասմէկերէնը Հիմնվին առաջարկարար առցըքը թէ նաև են առնենա և անոր համար նախակեղծութէ ըլլան, ինչպէս որ Ծոնեւրու պահանջ, ամենան եւ արալ - ալպայեանն ի թէն ան զառ նախակեցներ են:

Հ ԵՎԱՐԴ ԿԸ պաշտպանէ թէ ՀԵՂԵՐՈՊԱԿԱՆ, ԱՌՄԱՆ  
ԱՆ, ԽԵԲԱԿԱՆ Եւ արտայեան լեզուները խնամի Են իրա-

Պրաֆէսոր Աչյ (Sayce) կը կարծէ նաև, որ լըսուաց կերպախօսական կազմաթիւնը՝ այս լեզուն հասուաց ցեղի մը ըզդեմ կարգութեան հետաքրնաց տիւն անեն. «Նրեաց ցեղին բայց զ Կրու այս պրաֆէսորը — միայն հայութեան լըսու քե կիսար ծնանիք».<sup>11</sup>

Արեւին ըստ Պրոֆէսորի բառձին, զանազան  
ձեւելունութիւն անեցոյ իլլուսներն իբր մասնաւու-  
թանիւնը ի հաստատելու էին, ուղարկել ամէն մէկն  
իր խօսքավորան պէտք էր ունենալ, քանի մը լե-  
զուններ՝ իրենց ցեղին բանագնան հստեւելով՝ ի  
սկզբանի չ ասրավուն պէտք էին ըլլալ, սաման կցո-  
յանան, սաման աշխատազգական, և առաջ համար  
միշտ իրենց տեսակարգը նկարուիր պահենու էին:

Այս տեսաթիւնն՝ որոն շատ մը նարգաւախուներ յարեցան, կը քարախանակ առանձիւեն առելու, առջինին է: Եթէ լիզուն ին կազմութիւնը մնար, քննիւեց էւ անոնց վերասծման խարսխն բրյուշ, կը տեսնեմք: թէ Հայոց նախանակն կը զուր թենէ առաջ առաջ և կուտ է, եւ այս ալ սկզբանիս առջնութեարագութենի մը:

Ըստ այս զանազն ձեւախօսական երեւոյթները՝ լեզուաց զգացածն ասավ ձևական երեւ են, եւ ի դրամ բրդութիւն անժամանակ պատճեռներ, դրաբաննեւ են ան մէջ շատ քիչ անուններ կան որ միայն անհատապես, կամ մայր կցուցան եւ կամ վերջապէս միայն հոլվական ըլլան. Միայն ներքին ոյն է որ այս լեզուներն ունանք աւելի ան- դրաբանական են, ունանք այս կցելու յարաբանութիւն աւելին, եւ ունանք աւելի հոլվելու դրդուակւեժիւն։ Մարդ շատ անգամ կը շփոթի թէ ոյս ինչ լեզուն որ ձեւախօսական դասակարգին առաջ ասորապատ, վախ ին առաջ այեւալ ասութեան անուններն մէջ շատ մը միջնիւն անդամաներ միջնորդներ) կը գտնուին, եւ ասոնց մէջ որոշ ստիճան մը նշնէլ անկարելի կը լույս։ Լեզուաց զգացածն հասարակ շնչանակ մըն է, Քովի քով զրուած եւ երեւ էն եւ ետք անական է կցուցան յառաջ կու գայ, այս ալ ասորիներու ներքըն բաղադրութեամբ եւ այս անշահանական իրաւումներ հարցականութեամբ իր փո-

— L. D. Ueffe, *Quelques idées sur l'origine de la famille*, *Archiv für Sozialwissenschaften und Politikwissenschaft*, 1875, p. 167; Renan), "Impossibilité de dériver le système d'une famille du système d'une autre famille" (*Système des familles*, Table analytique, p. 296-7). "En effet, le critérium de la distinction des familles en langues est l'impossibilité de faire dériver l'une de l'autre par des procédés scientifiques" (ibid., p. 205). *Seul* le père *peut* être parent.

Հ Հայ մարտապահ անձնութեալիք է  
Հ Հայ ողբեկ իշտ առ այս Շաղիկի Համաօստ.  
Համաօստական քերան, էջ կ, Լեզուի մէ բարձրացնի  
Անձնութեալ անձն և անձն յառաջ է հայուն կողադասն են Անձնապահութեան, Հոգածական հայունականէ, Համան. Բորս-  
ական, Խորհուրդ, Հնդկապահան մլպա առ Համան. քերա-  
նան և ծեսան, Համան. Ա. և.

Խութի Հայովական մասնիկներն այսպէս ըստեկ՝ Տառապահ կամ Եղիշելու եղբը, նորէն կը գաւառակը առջնի ծերպարաւ Մեւան, որ գարեւալ նորափազմ կցողական կամ Հովական կազմութեանց իր հիմ կը ծառային:

Այս պատճեռաւ, ձեւախօսականդ գատակարգ-  
ութիւնը իրութէ տեսակախորդ առողբերութիւնը չլի շահնին,  
ու այս բանից՝ այլէալի տեսակախորդ չեն կազմմը, ոյլ  
ինչ եւ ոյնին պատճեռի զարգացման այլէալի տափա-  
նանքներն են։ Եկեղաց պատճեռն ինչն քանզամթիւ  
ըրբնակներով եւ անտարակիւննիւ եղանակու կ'առ-  
պայտացման թէ կը լուսներն իրենց արտօքին ուներ-  
թիւն եւ եւրութիւն (ձեւախօսական կոթթեամբ) անփո-  
փառիւք չեն, մանաւանդ թէ մէկ գատակարգէն  
ընտան միւս գատակարգն անցնի։

Հեղուաց պասմու թէնէն՝ եւ լեղուաց քերա-  
անական կազմութիւնն լուծերվ, կ'ուզենք ապա-  
ւոցանել մեր բանձը:

Ա. Անդաստողական եւ կզողական լիզուներ:

περὶ τῶν παραπομένων ἐργάσθη ὡς ρωτηρία περὶ μηδὲν  
— διαβάλλειν. Σαμαντικόν εἰρηνή καὶ μὲν Σικελίαν εἴκεται  
antiiphrase) — ἀρχαῖον Σικελιοποιεῖν φρεστο-  
πειθεῖν δὲ παταγών, αφ τοιούτης φιλοτικῆς περι-  
τριψίας γενετικής παταγών, εἰς τοιούτην πατα-  
γήν εἰσιτείν μανιακόν εἰς τοιούτην παταγήν.

<sup>1</sup> [Անձուի մասը՝ Պատմ ինչ կը ընդունի մեր բատծը. Աղոյականակ թէ ենք եւ. Հողավախու թէ ենք, մէջ՝ Եթէ մատը ու նէնք ի միքան անդ եցած տարբերութիւննեւ ենքանք, այլ ըշինք աժամանակը հաստատուեցաւ. (Պատմ. Փառ Հու մըլլ [Humboldt] եւ Լեզուագիտութիւն, 309, Խաչակը.)]

<sup>1</sup> Ζωδειαντέ, Φραντζέτ, Οικονόμειοι μωσαϊκούς τηλερρ.,  
αγριάρχη, 1881 έτος 11 και 19. T. A. de la Couperie, de  
l'unionosyllabisme du chinois antique, Muséon (Ζωδειαντέ)  
πρ. 1889, έτος 247. Φωτιάριξης, χιλιετίου εργαλείων.  
αντ., έτος 111.

„որ չիներէնի մէջ օր. աղ. tik յարաբերական գերանունը (հին լեզունի մէջ չէ)՝ յետագառ (encliticite) մասնիկի փաստած է, և բառերու արմաններուն եւ բառդժեթներուն կցուելով՝ վըբարդի նշանակութիւն կամ՝ գործողի՝ nomina actoris գերը կը կատարեն: Այսպէս ոց ՚ես, քառէն կը կազմեն ոց-ուկ՝ իմն, տuk-ն ՚գըբեց կարպատ, առանձնասարիւն, ՚եւ տuk-ն-ուկ՝ ՚դիմուն, -ու-շւտ՝ շախանդուն, ՚եւ տo-ն-ուկ՝ ՚շաղկերաս, շաղկոս, ting-mà-ցանց ՚ձիռ (պայտ) գամ ՚եւ ting-mà-ցանց-ու՝ ՚պայտասո կը շինուի Կոյնակն մեն, որ նախական ՚դաս, գատական ՚նախակութիւնն ուներ, իր ինքանական թիւնք կորացաց և իր յոցանականական մասնիկ կը գործածուի: Բայ առ անէ՛ շատ գյահաններ կը կազմենին գյահաննական օճառակ բառեր կցուն, և այս բառերն բարձրաւենական ուժեանը մէջ իրենց ինքնական նշանակութիւնը կը կորսկընեն: Ընենք աւելի գործականաթիւնն իր ըն, լու՝ ՚սոյսոյ, կըր տառիկաններու հոման ՚են ՚գըւըւն: Խնյակն որ հոյցեն որ հոյցերէն ածանցման յառաջ եկած ՚գեղցցիկ ութիւն, հայ-ա-կան, մեծ-ա-տուն, ս-գերե, ս-կար, չ-գյու եւայնի բառերը պարզ բառեր չեն, նյոյնիկ եւ չեներէն տօ-լս՝ ՚դժոնակ ՚նոնց-ր՝ ՚եղէց, սիմ-՚են ՚որտ, եւայնիկ պարզ բառեր չեն:

Սյու կազմիթեանց մշջ կցսպականութեան  
առաջնին քայլին արդէն առնաւած է. յայստ բիրման-  
ներէնն ու արթեստէրէնն շատ յայսով քայլած են,  
իկ ընդհափառակն առնաւածէնն ու միամերէնն ու  
իրաց անհնատապնան նկարագրին հաւատարմու-  
թեամբ պահած են:

Պայց՝ ինչպէս պիտի տեսնեք, վերոյիշեալ  
լեզուաթ մէջ կան այլապին երեսպիժենոր կաղուա-  
կանուաթեան առմանն ալ Կ'անցնին, եւ բառակիազ-  
միւ տարրները ձևլէլով իրապէս հովվէն կազ-  
միթեանց այ կը Հնադիմաբնիք:

Երկու լեզուներն ալ մասինիներ աւ ելքնեն և լով կերպառնե անուն մը կը հսովան (բըրմաներէնն 11, իսկ տիրեամբէնն 5 հսովանին վերջառութիւններ ունի) ։ Բառէրը կը կազմունին շատ անդամ դիմենք և վեցամբդիմերաւ ելքնեն լով, եւ ոյս մաս նկանեն ի սկզբան անդ դպրականին նկարագիր ունեն, բայց հմայ այլ եւս շատին ։

Քիրմաներէնի մէջ բայց գրեթէ ձեւ չափի,  
սորվշեաւ գիտաներունքը վերջառութիւններ  
չափի. բայց կապահանքուրեաւ և ժամանակներունքը՝  
աշխարհ մասնակներ աւելցնենկը կը բացառութիւն  
իսկ պատճառական, բգնակն եւ այլն բայց կը  
ձեւանանի բարդութիւններ կազմելով բարսնեն-  
ներուն հետ, որոնք բային արժանին հետ մէկ մարդին  
փառնաւ:

pru "ընելու էն՝ pru-օի "ընելով, ընողության առաջարկացնելու կ'ընկելմ, կ'ընելու եւայն կր նշա-

նակե. ցրւ-լն-ջի “ընել բաղձալով, կամ աւելի կը  
բաղձամ ընել, եւայլն».

Պատասխանդ թէ պոլ իրավուն նեղըբն փոխութեան տեսակ մ'անիք, որ է արդմատին սկզբնաւոտքը թաւապրներով (թաւ գրի փոխելով) չէվար բայերէն՝ ներքոցական-անդոցականներ յառաջ ենթեր

ya "անկանիլ", — khya "արկանել, նետել",  
phyâk "կործանիլ", — phyâk "կործանել",  
ori (հմտ. plenum, Տայ. լի, լիր, յ-ղ),  
առարեալ ըրաւալ, — phri Շաւալ, Ընդցուել,  
rauk "երկնակել, վախնալ", — khrauk

կ)՝ Գալիքընեւրու՝ մշ ժամանակ ցուցընող բոյսն  
Նախաերթինք եւ վերջանիրինք երու կը կաց-  
թէպէտ արդի արտաքերութեան մէջ չեն  
ուրիշ, բոյց արմաննեւ պկցանառաւ կամ  
առաջաց կ'զգանակառունք, պայպէս օք, աշ-  
քա (փորդաւ thud pa)՝ լուսող ձեւեն ու  
պահէ եկրու (փորդաւ tu), կատարեալ եկրու-  
ի էս: Այսպիսի կազմութեաններուն լուսա-  
նակ իրապարսն մը կ առնեն:

Նշանագակն լեզուաց պյու կազմեթեան  
էթէ համեմատենք կյուզանն լեզուաց ստո-  
րամաննեն վրա բառուող լեզուաց քերակիա-  
կա կազմեթեան էւս, օրինակի աղաքա-  
րեւէփ, բանդու լեզուաց, և նոյն ինչ մնա-  
քի եւ կամ մանչու լեզուաց էնու, իսկըն  
ամառնակնէն, թէ այս թեսուոց մէջ իսկապէ-  
սական առարեւէթ բառի չկաց (առ առաւելն-  
րեւէի եւ մանչու լեզուաց մէջ ճայնառաց-  
նակութիւն կայ): Ա եղադիր մասնիկներով  
ան հորովում ծառանիերէնի մէջ ըբրձննե-  
ան տիեզերէնի հորովումն էսպէս տար-

այսին ինչպէս անշատութական նպանգույք հաս  
ծ լեզուաց մէջ, որոց ձեւ մը շատի վասն  
ունենալու մէջ դժբարոց անվանութեան մէջ է  
եւ անձնու մտոր անվանութեան մէջ կայ  
դրայան-բայ անաւանուածն (իւր շատ մը  
զ, ինչպէս այս վիճել, ունենալոց մաս  
էլ, անկի ունենալոց): Պատճառական բար-  
աւելցութեալ կ կազմուն, եւ ուղարկան  
ան առաջակա վիճել, կը նշանակի, հոյ-  
նելո լորոց առաջանել, նշանակած եւ ամբար-  
տի բառ չերանած շատի ոյս լեզուն, ոյլ  
նաներով կը փախարինէ, պայսէս օր Վա-  
սո որ կը նշանակէ բառուն հայ ինքնը, փախա-  
րտ ըսկես կը դրսածէ մի (մի-ga)՝ “մոր-  
ային”, “դուռ առել կըսէ ոնձի” պար-

1. Թիրամներէնի մէջ ա խոսդին վերացեալ գոյա-  
կաններ կը կազմէ, ու վերաբարը (ԱՐԱ 11<sup>ա</sup> տեղը բառէն) աեր-  
ւոյ անօպակ հը կը մնան. Եթ (յա արտաքինքն ժամանակ) (Տ1)

տուեալ, ki-ko "աղին տէրը, " անո, "այն, բաելու տէկ՝ կըսէ անօհո "այս մարդը, անօ-վոննա (wonago) պիս կինը, եւային:

„உய்ஞோ மாரப் கீ மாந்தூ கேட்டுகிற கூப்பா-  
த்தீர்க் கூடும் வெற்றுமானத்தோ மாந்தீ சுந்தர் எத்தீ-  
சுந்தர் ரெவு புஷ்டாந்தீ, ஜின்தீக்குந் தீ அமைந்தீக்குந்  
ஏக் கூந் க்ருப்பீதீ கூல் கீ கூப்பான் தீ, ஒ. ஓ. லீ  
“வெர், baba “வெர்க்கி”, கீ கூந் சுந்தன் தெர்வு  
க் கீ. ஒ. geren-niyalma “ஸாம் மார்த்தீ விஹானாக்  
மார்த்தீ, மார்த்தீ சூக்கீ, tumen-däkzaka “அதீ-  
னாய் கூர் விஹானாக் அதீக் கூக்கீ.

Մանջուրերէնի մէջ բայց ալ ձեւ չուժիք. գի-  
մորոց վերջապաթիւնների կը պատիփի, պարզպէտ  
անհանիսից երանաւնների այլընթացին բայցածէ երա-  
ստի կը դրանի, իբր գործ յա կամ գործոքի անհան-  
ներ. պայսէն արա, ընդունելութիւն ներքով (գոր-  
ծող) արա-րա, եւ ընդունելութիւն անցեալ (գործ)  
արա-կի, կը դրեմ՝ կը բան ի արա-ր ան գործ ու  
այսինքն՝ կի կը բան մ ան այսին գործ ունի, եւ  
արախա իմ գործունի, այսինքն՝ ես գործ ունի, դրան-  
(է) իմ, ևս Հակոսակի տունուուրերէնի մէջ՝ որ  
մանջուրերէնի մէջ քոյր բարբառն է, դիմորց վեր-  
ջապաթիւններին բայց ձեւ մի յատառ եկած է:

Ենից ատելոր կը անենու մննդոյերէնին եւ բա-  
րեկարեւնի մէջ՝ ու առանցնու մէկ գաւառուապար-  
բառն է: Խալիսյի մննդոյերէնի մէջ օր. աղ. ըն-  
դունեալութիւն անցեալուն վայր բայցին նկարասիրն  
աւելցութիւն ի համար կամ կամուռն ակիցր կամ  
վերը կ աւելցուի. պայսէն աբւ (առնող) արմա-  
տէն կը կազմոնի ի (եօ) աբւ-ն (առնող), ամսի  
(ըլլուն) կամ համառա ի աբւ-ն-ամ, բայց նաև  
ըստ Հակոսակի, աբւ-ն ամ bi, համառատաքալ-  
աբւ-ն-ամ-bi (b'առնող):<sup>1</sup> Յուրաքեւուրերէնի մէջ այս  
ասքըները բայցովին ի մի ձաւուած եւ կեղծ են  
անամ կամ անաբ կ'առնամ՝ անանձ կ'առ-  
նամ և անցին:

Ալոյացն թղթաբառնին այս երկու ձեւ-  
ներուն է կը կինանք լեզուի կազմակերպութեան զարդաց-  
ման քայլ առ քայլ հետաելի: Պարզ առընթե-  
րագործենէն՝ կը կազմուին հետզիեան կցողական  
ձեւերը:

Նոյն լըստրաբռունին կը վերաբերի թուղթերէնն  
(տաճկերէնն) ալ եւ կարութեան իր օրինակ կը  
դարձածաւ. արդ բայց բա խօսքհամար այս առաջիկ.  
լըստրա մեջ պարզ առընթերացնաթենէ յարաջ  
եկած է. ինչպէս տաճկերէնն, նշյուպէս տաճկու-  
թերէնի մեջ բայց բայցնաթիւ ձևերու կազմաւած  
ին կամ գործող անունն վրայ դիմուր վիճակու-  
թի իւնիքը առընթերէնու եւ կամ գործուղութեան  
վրայ ստացական մասնիկներ դնենլու<sup>1</sup>. Ըստ իրենքն  
այս առաջական իւնիքը է եւ եթ բանենք՝ կիրազէլ-իմ<sup>2</sup>  
գեղեցիկ եւս այսի վիճն՝ գեղեցիկ եւ, եւ գէօրինրիմ՝  
անտուն եւս, այսինքն՝ կը առանքի եւ նշյուպէս  
“սէօլ-իմ”<sup>3</sup>, “իմ” խօսքու եւ սէկոր-ա-իմ” իմ

1. Տ. Թիթ, Պանց ուրեմնի քրեպականս. թիւն, էջ 55, լից. 2. Տ. Յանիկըրեմի գլուխաբերձան օրինակներից միտ արեւ-  
մասեան առատաբան. Ծիւն կա կը գրած առ աւելի մաս-  
ական հշանակաւութիւն կիրած ունենաւ արևի մնանաւ հցա-  
զանա, արեւ, յասին է, կանցիր պահի կը մնի իւղիմ ու պիւն  
էւղիմի՞ ու դիւն գրաւած մնանաւ ասենաւ.

սեռածած, պայմանը՝ “աւտոս եմ”, Տօնիկերէն բոյին  
ոյս բազագրաւթիւններն այսպէս են ոլլ, ենու որ շատ  
անցած զառ զառ է նրա քրիստոն, և հայրական ճայր  
մէջ հարցախնդիրները (մի, մի, մու մի) բոյին  
արձնանին եւ մերժաւորութեան մէջ կը մնան. պայ-  
մանը կը օրինակ մու-իսին, պիմեդ մի-յի ամբ եւ-  
ալիս: Իրաւու ունեցած կապացութիւնն պարզա-  
ապաւու այսիւնքն ներդաշնակութեամբ յայտնի  
ի ուստի:

Առաջ եւ առաջ լըզուներէն աւ եխ պայտեան  
լըզուներն առնալուսաւը պացցցց կը մատակա-  
րաք թէ ի բնույթ տօն կոյսութիւն նախնական  
արքներաք թօննեն իսամ անշատապն թէ ինչ յա-  
ռաջ ենոց զարցցցոծ ձեռ մին է նրկու ձեռախո-  
ռութէ եանց մէջ եղած տարբերութիւնը պարզապէս  
աստիճանաբարում մին է Հան շիներէնք, նոր շի-  
նական գուառապարտանէրը, ըրբնաներէնք, տի-  
բետէնք, պիտին լիզուն, ճապաններէնք, ճանա-  
կ մանդային լըզուները, առնգուցերէնն ու բա-  
րեետաքէրք, ևս ասմի՞ - թաթարական բարբա-  
նէրը մահապահական ամառաքան հաս շա-  
րունակութէ լուսուցի մը օպաները կը ներկայացրեն։  
Մէջ էն ափօսութիւնն միւսին կ'անցնիք, տանց  
անցման կտրու նշարելու, ինչպէս ու ծարու մի եր-  
կու բարեկան ծերին իրարը կը խառնեին  
անձնամբէ։

Հ. Գ. Այշ.

## ՄԱՏԵՎԱԿԱԳՐԱԿԱՆ

# ԵԿՈՑԱՂՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՎԻՉԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՅՆ ՎԵՐԱԲԵՐԵԼ

(၁၁၃)

¶ Պատրիք երկրորդ դրուագք եւ Եղիշէի Արագանանց պատմութիւնը չեն համաձայնում շատ խնդիրներուն, սունց արագէն կամ այնպէս բնուած նելուց է Կախութ, Վարպանանց հետաքրքիր շըրջանը ծիռ Համեմատաւ:

Վարդանաց պատերքագիր՝ իրբեւ պատմական  
մի խոյր երեսով, աւելի արդեւք իւր հրմանական  
պատմանաները, նաևսպատրասոց շընանը, թէ,  
թէ թե եւեսկի, մի մաս էր, որ ռազմական ժամանեց  
մագերի մորթում, որոց խորդուով իր թէն, Յաղ-  
կերս ձեռնարկեց մի զժուար դործի. Միիւնից  
եւլուզ էին կանեմնաց Հայոց կուսացցութեաններ  
ունանի առաջ առաջ առաջ, եւ եւ բանցից իւրաքանչիւր  
իշխանի ոյժի եւ դիրքի ամբ էր. Մարգարածի Բնու-  
թիւնի կը բանել, ունել զարդաւնեսաթեան մի որոշ  
ցարացի. Ու ըստ նախարարի եւ նրգուն վասար Վար-  
դանաց պատման առաջնորդութիւնը.

Մեր կատարած համեմառնեանք ունի այս ելով,  
այդ երեք հարցերի պատասխանները սրբ կերպով  
ուղարկեան են Ապարի և Եղիշեի մէջ. Տանւաւող  
է ուղագի հակառակ են իրար, և մենք այդ  
պահի սոյն տար հնակ եանք.